

# Ա.Լ.Ե.ԲԱՍՆՏՐԻԹԻ ՍԱՆՆԱԳԻՐ անբաժանելի մասն է սուրիակոմ հայրենիքին

Առաջին համախարհային պատերազմին Օսմանեան հայրենիքի վերաբերյալ վերջնական հաշուարկաբար կատարուեցաւ Լոզանի միջազգային համաժողովին մէջ՝ «Լոզանի դաշնագրով» անուանով ծանօթ քաղաքական փաստաթուղթով այդ հաշուարկաբար օրինականացումն էր, Լոզանի համաժողովին մէջ՝ յանուն Օսմանեան կայսրութեան որպէս կողմ զիրք բռնած էին «Քուրքիյոյ Ազգային Մեծ Ժողովին» կառավարութեան լրագոր պատուիրակները, այսինքն, արդի «Քուրք հանրապետական կառավարութիւն»ը, որ ինքզինքը կը նկատէր ուղղակի շարունակութիւնը Օսմանեան կայսրութեան կառավարութեան:

Անհրաժեշտ կը գտնենք ընդգծել այս հանգամանքը հաւանական չլինելու մը անկէ չուրտեալ կանխարգիլելու համար հաւանական առարկութիւն մը որ կրնայ մտքը գալ՝ կարծիքով թէ արդի «Քուրք հանրապետական» կառավարութիւնը ունի քաղաքական այն հանգամանքը, ինչ որ ունէին նորաստեղծ Սուրիան, Իրազը, Լիբանանը, Անդրբլագանը, Պարսկաստանը և Հիւսիսային և Եւրոպայի կառավարութիւնները:

Անկէ պարզ խօսելով՝ Օսմանեան կայսրութեան քաղաքական միջանկյալ «Քուրքիյոյ Ազգային Մեծ Ժողովին» կառավարութիւնը՝ իմա՛ր արդի «Քուրք հանրապետութիւնը» կը մնար որպէս Օսմանեան հող, Օսմանեան թիւերու ուղղակի ժառանգորդ, և միւս նորաստեղծ պետութիւնները լուծարելի ենթակառուցած միջնորդութիւն մը անջատուող անգամներու զիրքը միայն ունէին:

Ուրեմն՝ Օսմանեան կայսրութեան բաժնուող իւրաքանչիւր պետութեան սահմանը և աշխարհագրական ճաշարը յետ երկրորդ և մանրակրկիտ վիճարկութիւններու և պատմական ու սոցիալական առեւտրերու նկատմամբ միայն նախապէս չուրտէր Լոզանի համաժողովին կողմէ:

Լոզանի դաշնագրով և անոր կից աշխարհագրական բանաձևով և քարտէսներով սահմանազմուած նորաստեղծ պետութիւններու շարքին, կարճատև Սուրիական պետութիւնը, որուն սահմաններուն մէջ էր Ալեքսանդրէի Սանճակը որպէս անբաժանելի հողատար Սուրիական հայրենիքին:

«Քուրքիյոյ Ազգային Մեծ Ժողովին կառավարութեան» լրագործները դաշնագրին Սուրիայի սահմանազմումն մասին բոլոր տրամադրութիւնները ընդունած և վաւերացուցած էին առանց վերապահութեան՝ առանց վերաքննութեան և քարտէսային աւարտութեան:

Գալով ինչպէս առաջին Մանճակը վարչական մասնաշարժը հանգամանքին՝ այդ մասին զորութիւն ունեցող տրամադրութիւնը ո՛չ մէկ անջատուական բնույթ կը կրէր և ո՛չ մէկ կերպով վնասու էր Սուրիական հայրենիքին հողային ամբողջականութեան:

Միջազգային իրաւունքի տեսանկիւնով հուրաբար ծուռած էր ուրեմն Ալեքսանդրէի Մանճակը սուրիական հայրենիքի անբաժանելի մաս կողմերու հանգամանքը:

Այն քաղաքական ապարադ որ «Ազգային Գաշնակ» անուանուած կողմէ ստեղծուած էր «հողատարութիւն» անուանով և պատուով ունէր Օսմանեան պետութեան բաժնուած նորաստեղծ պետութիւնները ղեկավարել միայն և անոնց ապագայ ստան հասունացումը պետականօրէն անկարգ միջուր դառնալու համար, շատ սահմանափակ իրաւաստութիւններ միայն ունէր:

Ըստ «հողատարութեան» իրաւաստութիւնները և հանգամանքները ճշգրտ միջազգային պայմանագրութեան «հողատար» պետութիւնը իր հողատարութեան յանձնուած պետութեան հարկէ այն հանգամանքը միայն ունի, ինչ հանգամանք որ ունի «Մեծամասն» ինտերակառուութեան ենթակայ «անջափանց» ին հանդէպ:

Արդ՝ զրիթէ բոլոր երկիրներու օրէնսդրութեան մէջ «Մեծամասն» «անջափանց» ին կառուածները կառավարութեան ղեկավարելու իրաւունքը միայն ունի, առանց կարելու ծանօթելու և խորհուրդ «անջափանց» ին կառուածները մասամբ կամ ամբողջութեամբ: «Մեծամասն» մը եթէ հասկանալ չարք այս սկզբունքին՝ չարաքար գործածած կը լինի իր իրաւաստութիւնը և «անջափանց» իր չարաքար հասունութեան տարիքին՝ իրաւունք ունի չհանձնալու իր անուանով կառուած սեփականացումը:

Փրանսի Սուրիայի հողատարութիւնը ստանձնելով «Մեծամասն» իր ղեկը մը միայն ապահոված էր իրեն, զիրք միայն որ իրեն իրաւունք կու տար Սուրիայի վարչութեան վրայ հակուել և զայն առաջնորդելու, դաշնագրով Սուրիայ ձեռքբերուած առեւտր հողամասին վրայ, և յայտնի միայն:

Ուրեմն այն քանակութիւնները որ Փրանսիան կատարելով Սուրիայի անուանով, այն սակարկութիւնները որոնց մէջ մտաւ Փրանսիան «Սուրիական Ալեքսանդրէի Մանճակ» ին նպատակ Քուրքիյոյ լրջումը համար, չարաքար գործածուած էին իր հողատարի հանգամանքին, յայտնի սահմանախորհուրդ իր փոխանորդի իրաւաստութեան:

«Ալեքսանդրէի Մանճակ» ին լրջումը միջազգային ընկալելու իրաւունք սկզբունքներն ծխուածն է, անկող Փրանսիական իմբերիալիզմի ոճործին առատաձեռնութիւնը «որի» մը կուտակել, «անջափանց» ին հանգամանք մասնաշարժը առաջնային ապարադներէ մը, որուն մասին չարաքար ու անկան Սուրիան իր իրաւաստութիւնը պէտք է բարձրացնել և պիտի բարձրացնէ միջազգային ղեկավարի խղճին առջև:

Իրաւակաւորներ անարգար ու եղեռնական է Ալեք.

# Արտիկ

ԳԱՂԱՒԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

Ա. ՏԱՐԻ ԹԻ 188 — 38 ԿԻՐԱԿ 8 ՅՈՒՆԻՍ 1947, ՀԱԼԱԳ

ՀԵՆՔԷ ZUSC 15 Ս. Դ.

## Ամերիկեան մամուլը կը դատապարտուի եգիպտացիներու կողմէ

«Ամերիկեան մամուլը մէկ անօրինակ զրգուրտութիւն մը» վերնագրով առջնորդող յոդուածով մը «Փուրթ» Տէմօրի առանց վերապահութեան կը գտաւարտէ ամերիկեան զլխաւոր թերթերը, Ապտուլ Քէրիմ իմաստօթ հարցն շուրջ իրենց բռնած ընթացքին համար: Այս թերթը կը գրէ «ամերիկեան մամուլը ջգագայար ապահով մը կ'անցնէ՝ ան եղիպտոսը հարածուելու պատրաստներ ուրեմնու տպագրութիւնը կը ձգէ: Այս միջնորդ մամուլը որ սիրալիք բաւեր գտնուել գիտարութեան կենթարկուելը Արաբական Լիկայի և արաբական երկիրներու հանդէպ երբ հարցը կը գտանուր անտեսական զիրքերու և քարտէսի շուրջ անմիջապէս ուղղութիւնը կը փոխէ և կը կարծէ որ ոչինչ կրնայ կործանել արաբական երկիրներն ու եղիպտոսը անուանարկելով:

Կրննիկ ետք թէ «Ապտուլ Քէրիմ ձեր ու ակար անձ մըն է որ չ'ուզի և չ'ըրբ քաղաքական ու զինուորական դեր մը խաղալ. թերթը կը շարունակէ: Մենք վստահ ենք որ քիւրդ-եղիպտական վերոյիշու գիտարութիւններ պիտի հարթուին, անհասկացողութիւններ պիտի վերանան. երկու երկիրներու յարաբերութիւններ պիտի դառնան ինչ որ էին առաջ:

Միայն թէ ուրիշ երկիրները մամուլը չաշխատի թուումարուն Փրանսիական կարծիքը գոյն գտաւոր: Համար մշտուրթային և քաղաքական այն զիրքաւորումէ գորս ան գրաւուած կը պահէ եղիպտոսի մէջ:

## Երկարուղիի աշխատակողներու Գործադուլը

ԲԱՐԻՉ. — Երեկ սկսած Վիեննայի և ԱՆԵ Ժողովի երկարուղիի աշխատակողներու գործադուլը որուն կը մասնակցէին 4500 քանթոններ զարգ կը շարունակուի: Թողնելու ներկայացուցելունք պիտի ներկայանան պատկան իշխանութեան իրենց պահանջները յայտնելու համար: ԵՐԱՅԱՆԿՄ. — Պաշտօնապէս կը ծանուցանուի որ քարտէսային բեռնաւոր շղթիկներ մը պայթումի մը հետեւանքով զիճէն զուր կ'ստան և վրաստ-Քէլ Ալիով զիճին վրայ Գուրուքը կ'սփռուած և կրակ ստան է:

## Պայքուցիկ նամակ մը Ս. Պէփին համար

ԼՈՏՏՈՆ. — Պաշտօնական արքիւրէ կը տեղեկացուի որ Խաղախան զրկուած պայթուցիկ նամակ մը այս ատու հասած է արտաքին գործերու նախարարութեան ժամանակը քարտէսային գրասենեակը: Քարտէսային նամակը ստանալով բազմապէս և «անհասկանալի ուղի մը», որ իրականութեան մէջ պայթուցիկ էր: Այս նամակը զրկուցեալ ինթելիճնէն սերկրի կիրքներ և ոչ մէկ վնաս չպատճառեց:

սանտրէի Մանճակին Քուրքիյոյ կողմը, ան՝ աւաղակային բաւարարում մը հանգամանքը միայն ունի և բոլոր այն համաձայնութիւններն ու պայմանագրութիւնները, որոնք անկող-Փրանսիական իմբերիալիզմին և Քուրքիյոյ մէջ կրնաքուած են նուրբորդիւրու համար Մանճակ լրջումը, մեկ տարիակցներու հանդէպ պատարաբար ոչ մէկ հանգամանք ունի:

Մեր այն զժրախ հայրենակիցները՝ որոնք այսօր հարկը հարցնելով կ'ազդուի տարբարաւ Մանճակին մէջ, մեր հարգապաններն են, մեր սարուկ սրտատարները, որոնք իրենց զերկրաւորած հայրենիքին մէջ անհարգապարտ և բռնի ստացած են «Քուրք քաղաքացի» ի հանգամանքը:

Անկախ ու ազատ Սուրիան ստիպուած չէ ենթարկուելու թուրք և ֆրանսիական այն համաձայնութեան, որուն համաձայն ժամանակով ինչոցն և սահմանափակուած անօրինուած էին Մանճակիներուն իրենց հայրենիքը լքելու, իրենց Սուրիայի հանգամանքին ձեռնարկութիւնը և կամ զայն պահելու դուրս գալով Մանճակի սահմաններէն: Սուրիայի համար Մանճակ Սուրիական կողմ է, բռնադատուած, դաւաճածներն լրջում հայրենիքի նուրբորդի կողմ մը և անոր վրայ ապրողները հարցաւոր տարիակցներն են: Մանճակ պէտք է վերադառնայ Սուրիայի, առանց այս տարրական արարածութեան իրականացումին, բարի դրացնութեան, մտաւոր Արեւելի ժողովուրդներու եղբայրական միութեան բոլոր կողմերը միջ համար ծաղրանքի ցոյցերու հանգամանք միայն ունի:

## Ա.հարեկչութեան նոր մեթոտ մը

### «Պայքուցիկ», նամակներու առաւել

ԼՈՏՏՈՆ. — Ինթելիճնէն Սէրկիի 5 պարագրաֆներն այսօր օգտուածով Լոնտոնէն Խաղախան Կիւրտ, հակուր համար հոն սխտուած ընտրութեան ճիշտ ծայրայեղական ահաբեկիչներու կողմէ հոն սխտուած նոր գործունէութեան մասին, որ կը կառայնայ պայթուցիկ նիւթեր զինթուափել պահարաններու մէջ և զրկել կարեւոր անձաններու կնիք, Ապտուլութեան սպասարկութիւնը մասնաւոր քրեանիչներ և Ֆուստիկի նշանակած է քննիչու համար եւրոպային եկած բոլոր նամակները, վախճալով որ նոր պայթուցիկ պահարաններ զրկուին, ինչպէս որ բրիտանական բարձրատիճան անձաւորութիւններ ստացան:

Այս անձնաւորութիւններն մին է Սուրիայի և Լիբանանի նախկին բրիտանական զեպան Զորաւոր Սերքու:

## ԱՄԵՐԻԿԵԱՆ

### Ծերակոյտը կը վաւերացնէ

ԻՏԱԼԻՅՆ, ՌՈՒՄԱՆԻՅՆ, ՊՈԼԿԱՐՈՒՅՆ ԵՒ ՀՈՒՆԳԱՐԻՅՆ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՐԲԸՐ ԳԱՇՆԿԻԹՆԸ. — 78րդ դէմ 10 ձայնով է որ Մ. Նաճագիկուր Ծերակոյտը վաւերացուց Խաղախան հաշտութեան գաշնագրը:

ԳԱՇՆԿԻԹՆԸ. — Ծերակոյտը վաւերացուց Խաղախանի, Պուրկարիյոյ և Հուսեպարիյոյ հաշտութեան գաշնագրիները ձեռամբարձ քուէարկութեամբ մը:

## Խաղախան գաղութներու

### խորհրդաժողովը յետաձգում

ԼՈՏՏՈՆ. — Խաղախան գաղութային մասին 6 Յունիսին գումարուելով խորհրդաժողովը կրնայ յետաձգուել Խաղախան հնարած գաշնագրի վաւերացումին վերջը. քանի որ Սուրիայի Քուրքիյոյ ընդհանուր ներկայացուցիչը զրկել այս համաձայնութիւնը ինքնուր զպայակ գաշնագրի վաւերացման: Քանի մը շարքի առաջ Լոնտոնի կառավարութիւնը զիճելով Քարիւ, վաշնակութեան հետեւ գիտած էր, ինչպէս էր որ այս գաշնագրը վաւերացուի մայիսի վերջուորութեան առաջ:

## Լրագրողներու խորհրդաժողովին մէջ

ԲՐԱՅԻ. — Լրագրողներու միջազգային խորհրդաժողովը միւս ժամանակներ որոնց կը կազմին մէջ ընդունելու սովոր լրագրողները:

## Նորէն կրտսեան շարժում

Իրաքեան քիւրտերու առաջնորդ Մուսա Մուսա-Մուսա Պարզան, 500 ձեռնարկներու գլուխը անցած, Իրաքեան հողատար մտաւ: Իրաքի պատերազմական խորհուրդը կը հարգէ որ օդային ուժեր ուղարկուած են ներխուժողիկու դէմ:

ԲՐԱՅԻ. — Մամուլի Միջազգային համաձայնումը միւս ժամանակներ որոնց ընդունելու անգործակցութիւնը Սուրիայի ներքին շարժուցիչներուն:

## Պաշտօնական Յայտարարութիւն

Այսու կը ծանուցանուի թէ, իրաւալիկ Կրկակի 8 Յունիս 1947ին, յաւարտ Ս. Պատարարի մասնաւոր Հոգեւոր հանգիստ անկող պիտի ունենայ Հաւաքի մեր Եղեղցիներուն մէջ, ի յիշատակ Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք Նուրազ հանգուցեալ Ամին. Տ. ԶԱՆԵՆ Կ. ԱՐՔԵՆԿԱՅԻՍԻԿՈՍԻ: Կը հրապարակուի Ազգ. Մամուլին ու Հայ ժողովուրդը, ներկայ ըլլալու այն տարրաբարութեան և յարգելու Մեծ Եղեղցեաններն անտան յիշատակի:

Իրան Ազգ. Առաջնորդարանի  
6 Յունիս 1947  
Հաւելոյ

